

ԲՈՒՐԱՍՆ

ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿԵԱՆ

1851

Ա. ՏԱՐԻ

ՆՈՅԵՄԲԵՐ

ԹԻՒ 11.

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԲԱՐՈՅԱԿԱՆ

Յաղագս հիշատակուց վարդապետի:

Որ միտնդամ երկնաւ որայն անձ հանոց փառեալք իցեն և փառայն լըտուածայնոց ծարաւեալք, այնոքի սեպն խորոխեալք հասպատութի Ի յայն վերին Ի վէմն անշարժութեան պինչ սպարէն յարապետոցս Կճեղա կայ կարեն դրօշուէջուցանել զյաջր զակ ընթացն, ոչ հողմաւք ամեհիք, ոչ ուրիք լեռնախոհակք, ոչ աղքատս ծանրութիք իուժանաց և ողետպառասաանութեանց, այլ զի զարդարն ասացից, նորին իոկ արիազոյնս սերտն զնահասակութիւնդ՝ այդոցիկ ամենայնի յողթովան երեւիլ և բա մահել զու ժգնութեամբ անկարգունչ մերկաց, քանզի որն զրեկախն ամուրայ մրրկայսղ, և զհովեն՝ դայլոցն գարսնութիւն, նոյնպէս և զայր առ ռաքինասեր փանդայն փորձ յարդարեն չանթիք, և մեծագունից և ճարացեղ փառաց ամեն կօսկն գոմկ Ի Կրօն. և զմիմայնիսն զայնսոյի զարդայթոզ չարին սուտն քաջալերեն կոխել աներկիւ զութեամբ, զի չարեացդ ուղղոցիկ և աղէտիցդ ալեմուփ

խաւսութիք զնուն Յիտուսեան զամբայն յերկնաւ որ առաքինութեանն խորոխ, չարին մորտադութիք և փրփրադեղ ալեացն իւրով սուղանել ոչ զօրէ, այլ թէ և յաջ մերթ և յահեակ դեղեւիցի, և հողմն ամեհի սպառնայցի Ի յորձանն անդ թաղել զնան, հետախաղաղ ծածկել Ի խորս ջուրցն ոչ ունի, այլ զամթի հարեալ յիւրմէ յանդգնութեան, Ի փրփուր դնայցեն և անդրէն յինքն ալլին խորտակիցին: յայնժամ ապա և նաւերցն համբերատոր երկայնմուտութիւն ամենայն փամուրայն դեք Ի վերայ անցեալ կայնեալ, հուսկ արեմն և յանրոյթն ժամանէ նաւահանդիտու առաջատուայր հողմալք զալեացն փըրբեալ խորտակելոյ զվայրենութիւն, անդ՝ ուր տէրն է փառաց և կշիռ արդարութեան նորա Ի ձեռին հատուցանել զհատուցումն բոս իւրաքանչիւր դործոց:

Երկն ապա ուսումնոր Ի հանդէս հանել զերախոյրիս խաղախոյն մոտցս յանդդնազոյնս բերեալ խօսիլ զբաղմուտանդ սրատարաց անուղատա սուն կենաց, և զորս լարէ թշնամին բարեաց վաւերոցն Ի աննչ կրօնասիրութեան, յոր բերինս բլծակաթ, զի են են մեր տարբէն և այլոց բազմաց Ի հանդիտական ժողովոյս Ի լուր դարձեալ և անխերէ անտեալ արուբեալս զաշխարհային փառս, և յետո

կասեալ 'ի վայելից աստի սորա, առ
 սան զոխտալից վայելուն կոխեալ և 'ի
 կատարումն երկնազդեցիկ որդայ խոր-
 հրդոյն հոգեւանն ըղծիւն բերեալք,
 և 'ի փոստարս և յանստարս լեբանց
 խուսեալք տարադէմ ետուն ընծայե-
 ցին զանձինս խտորմբեր ճղնու-թէ,
 այլ դիւաշունն մրկայոյզ հոգմովք 'ի
 լուստհետ ճանապարհոյ յարտուղի
 հետս վարեալք, ուխտադրուծք դը-
 ասն և յաս. Մսուած ընտանութե-
 նէն 'ի բաց կողին և նախնի դրդանա-
 ցրն՝ զոք տրհամորհեցին, միւսան
 դամ դիբիս ամին սիրողոյէս, շաղե-
 ցան 'ի հեշտութիւնս աշխարհի և ա-
 պականութեանց մեղոց ըղձակերտս
 վաւեցան զուխտն ընդ հաստողին ցը-
 րեալ կամակարուծեալք: Աղեն և ու-
 մանք՝ յորոց այտս իւրեանց պեղածի-
 ծալս չիւ եւս էին նկարեալ տեգք
 մօրուայ և սիրոյն կարի մանկագոյն,
 այլն քան զարդիս լուսոյ անցեալ զան-
 ցեալ և պերազանցեալ յիմաստութի
 սնգր, անլուծանիլն սիրով ուխտս և
 դաշինակեցին կալ մնալ հաստատուն
 և անզրդուելի 'ի կարգի կրօնաւորու-
 թեան իւրեանց, և ոչ երբէք անցա-
 նել զուխտին, այլ ձախողակի ընտա-
 նութեամբ ընդ այնտիկ, որոց հա-
 նապաղ բնաւորեալ է նիւթել չարիս
 և զորոնն չարութեան և անզգամու-
 թեան սերմանել 'ի սիրտս անն զայն,
 մերձեցեալ առ նոսա բարեկամութեն
 օրինօք, ախտացեալ 'ի նոցանն զախտ
 ապականութեանն և մահապոյժ և
 թեւոյիք հրապուրանացն բացեալ
 ընծայեալ հեշտալուր լսելիս, անկու-
 շէն զուխտին, և 'ի գեղեցիկ գնու-
 ցից կրօնասիրութեանն վերջտանեալ
 դապարին և պարտողական հեշտու-
 թեանց աշխարհի դիբիս արկանեն ու
 զետարի, մուսս աուեալ ազուական
 բոնիցն 'ի խորհուրդս իւրեանց, և
 զիմաստասիրութիւնն զայն պեղանին
 'ի բաց յանձանց մերկացեալ, յանկար-
 ծուսա իմն խորասուզեալ անկանին
 յաղէտս աշխարհի և զանսարկանն
 զայն զիտուս ընդ վաղանցուի վայելն
 փոխեն, այլ քաջ ազա զգաստացեալ
 'ի գտանցանոց անտի իւրեանց, և

զմէզ. խաւարային խորհրդոյն հողմաւ
 վար փոստեալ, և գեղջ և սպաշաւ 'ի
 դէմն ընծայեալ, վերութեւեալ տը-
 նան հաստանին 'ի կէսն յայն՝ յորմէ հո-
 սեցանն, զորս և բարձրեալն Մսուած
 ըստ բարեխնում զթոյն և հայրական
 սիրալիր պգուտնօք ընդունի ողջամբ,
 անխշտաբ բովանդակ նոցայն մեծե-
 դիւն մեղանաց և տղերատս պնացի-
 ցրն և արհամարհութեանն:

Վ դէպ ինձ մասակարարին առ այդ
 բարեմագեմ օրինակք զպոյց ոչինչ եմ
 ստակ միով և եթ վիստակարգութեք
 զամենեցունց տողել բան յաղաղս ա-
 պաբանութեանն և ցամաքութեան
 ալքատիկ մտացս, որ վի եթէ զամե-
 նայնն աստէն պարագբել համարձա-
 կութիւն յանձն ձղեցից, երկայնա-
 միս ներողամտութիւնդ ձեր լիցի ինձ
 յայնժամ 'ի յանդիմանութիւն բաջա-
 դէպս յանդուգն բանախօսութեանն,
 անտեղիս ինչ տողելով բան և որ քան
 վիմս դերազանցէ հասու մնաց, պ-
 լով ձեւաներէց, բեր սողա զմին 'ի
 բազմոց համառօսս յառաջ մատու-
 ցից 'ի խելամուտութիւն, որոց կամք
 իցին համակ 'ի վերայ կալ ճշգրտու-
 թեան ասայելոյս առ իմմէ տկարա-
 մտութեանն:

Քաջ իսկ տեղեակ էք դուք և ծա-
 նօթապոյիք, ո՛ր իմաստնախումբ և
 պատկաւելի ընթերցատէրք փանարի
 աղղոգբութեանն, պատանոյն այն
 միկ Ս. բրանսի, որոց հայր իւր բա-
 սոյ բազդի չարագեղ մահու բարձեալ
 'ի կենաց 'ի տարածմով հասակին, մա-
 նեաց զմանուէն յաղէտս անդ սրմանե-
 լի և 'ի վտանգ որբութեան, և վի
 ընչաւետութեամբն զհամբաւի հար-
 եալ էր, 'ի մահուն անդ իւրում ըլ-
 միամին զօրդի իւր պայս, կիցոյց ծա-
 ոտնպ ամենայն գոյիցն և սուպաւս-
 ծոց. զանհամար ձօխութիւնս վան-
 ձուց, զնկն ծառայիցն և զանգս բս-
 զու մն պարտարարօսս և քաջտառնկս
 'ի նոթողեալ, յաւերս առ հարս
 իւր, այլ զչոնտմիս պատանւոյն յան-
 գուլ ջանից ուսմանն ոչինչ երբէք զե-
 լոցեալ պակասեալ բրանտջան վաստ-
 կօք և անխանջ ձգամբ զցոյգ և զն-

բեկ դուն գործէր կթել դառ 'ի նմա
 նէ զարդասիս և զհողեանունս պը
 առաջ ուսմանցն ամբարել 'ի միտս , ա
 որս վնշու յապեղ ծապու մն և բնիսպար
 գեւ շնորհաց յինքն աւետյ , գեղե
 ցիկ կարդի միանձնու թեան սալ դան
 ձքն , 'ի սիրայ անտի ուսմանն տակա
 առ տակաւ հովացեալ դադարէր ,
 մինչև տալ նմա սղջնն հրաժարա
 կան սղջնն հրահանգաց վարժարա
 նին և ընչիցն , և յանկարծակի դէմ և
 դեալ 'ի կասարումն խորհրդոց զոր
 երկնեայն , և թող յաւրատ եկոյ բլ
 վայելու թեանց աշխարհային պաճու
 ճանաց և զչքեղութիւն գունակ գու
 նակ դեատուցն և զճկրանին յանձնէն
 'ի բաց լքեալ մերկացեալ , հանդերձ
 ինն սեւաթոյր և զբղբակ ցնցստի
 տրկսու դիւրեալ , և միանձնական կե
 նացն մատուցեալ պանձն աշակերտ ,
 արհամարհեաց զգրգանս հեշտուին ,
 ո՛հ , ցանկալի էր ինձ տրգեօք ու
 նել 'ի բերան բան ճարտար առ 'ի
 զնորայն ճաւել փայթ և զքան , որով
 անցստայ յափշտակեալ զանձն 'ի հո
 դոց աստի երկրաւորիս և 'ի դարշու
 թեանց զանձն աւետալ 'ի բաց մեծաւ
 հրճուանօք յամայութիւն անդր յե
 բանց խողացեալ , քաջորայն յառա
 ջադէմ մտտեալ 'ի դպրոց անդր դե
 ղեցիկ իմաստասիրութեան , և ոչ այս
 միայն էր 'ի հրաշակեացն , այլ զև և
 սիրօք հասակին կարի մանկապնն , այն
 պէս ինն փայլէր անգէն առաքինու
 թեամբ և անդուլ վաստակս խտրմ
 բեր կենաց յանձն իւր կրէր , որչափ
 ոք յարանց մեծոց հուշակերց ընդ ծա
 գըս սիւսկերիս և յերեւելեաց ընդ
 բնաւ ժամանակս միայնակեցութեա
 նըն : Յետ այսորիկ և Նստուսմու
 մերձ ալ հողեշնորհ և պիտիտայսին շո
 ջափեալ 'ի վերայ գիտցնորս , էջ հան
 դեալ 'ի նմա շնորհք սրբայ հողւոյն ,
 և Նստուածային խորհրդոյն կարգե
 ցաւ կացուցաւ սպասաւոր և կատա
 բոյ , և արժանի հանդիսացաւ զորս
 բազորձ մարմինն և զարիւնն անա
 բատ յաշխել 'ի փրկութիւն սիրեղե
 բաց և ամ յերմեռանդն ժողովորոց ,
 որոց ուրախ լինելով յոյժ յոյժ , փա

ռաւորէին զլճ վասն մեծի շնորհացս ,
 զի յորքունս տիոց և ճնունդ քաջասիս
 ուսմէն՝ զկենցաղոյս զփառս առ ոչինչ
 վարկաւ և զատուացս դիտովին ա
 պաստ արարեալ և վերաթեւեալ սը
 յացաւ 'ի բարձրութիւնն յանխոր 'ի
 ցանկային և յամենեցուն բղձալին :
 Լնցին աւուրք բազու մը , հայովեցոն
 ամիսք , բոլորեցան ամբ , և տակաւին
 սա զացս օրինակ զըդեղեցիկ մարութին
 մուլեալ և օր քան զոր նահատակեալ
 յաւալ խողար , և զեղջ ընդ ընտ
 բութիւնս սչ անէր ընդ միտ , փոնն
 այսորիկ և և օթնարփեան շնորհք հող
 ւոյն ելեւէրս առնէին 'ի նմա , և փայ
 լէին քան զայ տրիխադեղ ճառագայ
 թից , այլ անտուս 'ի բարձանց արե
 դակն խեթիւ հայեցեալ առ նա և
 անորէն բանտարկուին 'ի շարայաջող
 մարմնս զբոսեալ ընդ սքանչելի շո
 նորհարարութիւն նորս , ստարատ
 տեաց յարեաց առ նա յազմադիմի
 դաւաճոնսութիւնս և մերենայն շար
 սրուեալստ , կործան տրկանել զնա 'ի
 բարձրութենէ անտի , և մերկ և կո
 դողաւտ կայսուցանել զհողին Մշառ
 ուսմաշնորհ սրարգեւացն , քանզի սրբ
 անսք ստեղ սաէոյ յաճօխելով առ
 նա , որ և ըստ օրինացն աղգակնսու
 թեան իմաստակալութէն նորս , բա
 նիւր սուտակաստգաս մարգահաճուե
 նչեցին 'ի սիրտ նորս խորհուրդս զպ
 բութեան և անպամու թեան , և յան
 կարծակի յայնս ծախաճու վ կենցաղոյս
 առեալ ձգեցին զնա : Լպա նա զլճա
 յին և զունձառելի շնորհն և զերկնա
 յին գեղ զարդուն , զոր ունէրն , 'ի
 բաց լքեալ և զիւրբօղի բեռամբն
 ունչս արարեալ կայեաց հողւոյն բե
 ափնս ծանուն և դժուարակիրս զհո
 դըս երկրարարչ ցանկութեանց , և 'ի
 լեբանց անտի արադալաղ սրացեալ 'ի
 հայրենին իւր բնակութիւն , փոխա
 նակ ընդ խաշրապէտտ դժուծ հան
 դերձին արկ զանձամբ զսակճամու
 կրն , զկամարն ընդելուզեալ ակամբք
 պատուականօք ամ ընդ մէջ , զսամոյն
 զունձամբ և զամենայն օրէն զարդուն ,
 և աշտանակեալ յերկար խրոխտ սի
 գաճեմ մերթ յայտ մերթ յայն վաղ

վաղեալ 'ի տեսիլս թատերաց պարա-
յած էր զհետ իւր ձգելով բազմաթիւ
հետեւեալս և խումբս մարդահաճոյնց :

Վնչ զեղբանացդ , ո երխտաւորդ ,
եթէ զխաղցեալ էր քո թէ յոր ան-
դունդս վախից հասեցեր զանձն քս ,
ոչ արդեօք լքեալ խտտեալ էր քո զե-
մաստասիրութիւնն զայն զհոգեւորս
և 'ի սուսմանս տղաեղիս վարտիեալ , ա-
ւանդ քեզ և դարձեալ աւանդ , ոչոր
միմ , սորմիմ ընդ անխորձութիւն
հասակիդ , և առաւելայէս սորմիմ
ընդ կորուստ հազուց և ընդ տու-
գանսդ , զոր մարդեղայրդ զքեզ տու-
ծեցին :

Այս այնուհետեւ ոչ կամեր զդ-
նու թիւն յանձին բերել , այլ 'ի փոխ-
կութիւնս փառեր անբարեխառն և
անպատրանս որ զսփականութեամբ .
և որք զնա տեսանէին արք ժողիւրս և
անպարտիւր , խնդային ընդ էջն նա-
րա 'ի լերանց սնտի զիւահար խըն-
դանօք . և ոհնա մանուկն զինչս հարն
փառնէր յանորձանս , և բռնայիբ ջըր-
ուէր 'ի հոմայս ամենայն ակնարկու-
թեանց կամոց իւրոց , և մարդահա-
ճոց սմանք որք դարունակալք են այս
պիսեաց որսոց և քաղաքացեալ 'ի քիմս
նոցս հոց ստուէ , խանէին զնա վա-
ւին էին և սմանք 'ի ժողովոցոց' ո-
րոց բնաւ որեալք միանգամ հեշտեա-
լին բամբասել զամենայն տունց ի-
բազէկ և բնայայլ լինելոյ իրացն , մե-
զագիր լինէին նոցա' որ 'ի սկզբն ան-
դըր առեալ ամբարձին զնա յայն վե-
ճակ , որով և վերջեալ անխոհմա-
րար 'ի հոգեւորականացն , յեւ այնու-
ցիկ և ոչինչ իւրոց արձոյն պիտու
նացու ինչ լինէր ատէին . և մինչ-
դեռ այս ամենայն բանք սրտաբեկք
և զկեցուցիչք լսելի լինէին յամենե-
ցուեց , սուրբք սմանք' որ 'ի փանս
անդ երբեմն ընդ նմա աշակերտեալ
երկարածիգ ժամանակս , կենաց կը-
ցորդ էին նմա , 'ի լուր զարթուցեալ
գառն և ողորմ աղէտիցն' եթէ բու-
զում ինչ 'ի գծեղակաց և 'ի վատու-
կարաց դորձեր նա 'ի գայթակցութի
բաղձաց , խորհէին հնարս իմն հնա-
րել առ 'ի զգառն զայն զանմեղն և զս-

նարսուն 'ի գիշատիչ ճիրանաց գայլոցն
'ի բոց թաթափել , որ զմարմին նորա
ուտէին և զհոգին գեշ զնէին թըռչ-
նայն երկնից դիւացն անթթու թեան .
և քանզի բազում անգամ 'ի բազում
անդիս բազմոց 'ի հոգեկիր և 'ի բա-
րեգութե հարցն զխաղեալ էին այսպի-
սեոց որոց , և քաջութեամբ 'ի վե-
րայ հասեալ էին 'ի փորձոյ , թէ չէ
պարայանհոգս վարանիլ պիտիութե-
նէ այսպիսեոց , յաղտես լինէին ան-
զարար . զի յաջողեցն նոցա Վճ
'ի խաւարչտին սպասողէ անտի հրա-
պարակին հանել զնա 'ի ըյս արահետ
ճանապարհին . և այսպիսիք յուսովք
առ Աստուած զինուսրեալք 'ի լերանց
անտի 'ի վայր 'ի հրատարակս իշանէին
լրտեսել զնա , միայն զի սղոյն սիրոյ
առ նա մասուցեալ յարդեոցն զնա
խանարհարար . սա գառաբինն յերկիւ-
րէ անտի 'ի կալմն մի էլեալ խտէր
խնդայից ընդ ընկա մարդահաճոյնց ,
որ զնա պաշտէին , և այնպէս որբոցն
պատասխանի առնէր լըրութեամբ և
բարձրադլուխ ամբարտաւանութի ,
եթէ գեւ լինէր նոցա յարգամեծար
ողջունել դամբարչտեալն . այսչափ ի-
մն բմբասու և խեղճութիւր կամս կրեր
'ի սրտին :

Իսկ որպէս երբն այնորիկ և բարե-
պաշտք յայս միայն ակնկառաց կա-
լին , զի դամ մի և եթ յուսկան
Աստուածային երկիւղին զնա պարա-
նեոցեն , ուստի և ստեպ զէտակն մի-
նային նմա առանձինն երկուք ոմամբք
կամ երբիւր բնդուելի զնա , և այնչափ
ինչ արարին մինչեւ զամօթի հարեալ
նորա յանգուլ ջանից նոցա միջը զանէր
ճակտեր ցրուէր զխորհրդոց իւրոց
զաման բաղձամթեր , և զբբենի խե-
նեշու թիւն 'ի բայ մերիացեալ , յոր
ժամ տեսանէր զի ոք 'ի նոցանէ հուպ
գալ առ նա , 'ի բոց ստուցեալ յե-
րկիւրեն և զմեղանսն և զանօրեալու-
թիւն իւր 'ի յուշ ամեալ բնդ առաջ
էլանէր նոցա , և ունին զնէր' որոց
ընդ նմա խոտակից լինէին , և շաք և
սրտիւ յարգանաց առաջի զնէր նո-
ցա , քոր յուսովք բանիւք այնչափ
իմն հաւանեցուցին զնա սուրբքն վե-

բողանայ անդրին յառնջին յայն
 վարժաց իմաստասիրութեանն, զի միւ
 անգամ դէմ եղի ի բնակութիւն յե
 րանց, և զառաջին կենացն բուռն ե
 հար, զոր եթէ որ ի կշիռ ձգեացէ
 զառաջին կեանս նորա ընդ վերջնոց,
 երբեւ ոչինչ արգեոք հոսիօրեացի կամ
 ստուեր ճշմարտութեօ, քանդի յան
 կարծուստ յեղակարծումն հայրեցն
 որս անկեալ էր, ի վերաց հասեալ,
 բաշխեաց զբաղմահարուստ ճոխու
 թիւնս գանձուց ի կարծուեալուն, քան
 զի քաջ խել գտներ, և եթէ յրնչին քաղ
 մութեան և յոստացուածոց տութեցան
 ծաղեցան և ի վերեւին դոյնչափ թը
 ուստութիւնք աղէտալիք, և ի դու
 րանակալաց իւրոց և յաղտականաց
 խոց, տուեալ փոխատեան դնաց ի
 դժուարս լերանց, զի մի եւս յետ
 ընդ կրօնին գարծուողնն զնա յառ
 ւստուած գնացին:

Օպո օրինակ վերականգնեալ նո
 րա ի պրոմանէն զորութեամբ տղաշ
 խորութեան և Վստուածասեր իմաս
 տութեան, որհամարհեաց գիտաս
 կենցարցոյ, առաջնոր կօխեաց զօեդ
 պերճութիւնս հանդերձից, յուրաօս
 եկաց զխորիտ ամբարտաւանութեց,
 և պատենազէն զբաշխութեամբս
 պաշտ խորհրդոց զինուարեալ քաջա
 զեօ՝ երկնացու արժասային գտաւ ու
 վեւոր, և ի գէմ եդեալն վայր իմն
 յերկնաբերձ առաջինութեանն կա
 տար եհաս ժամանեաց անբոյթ նա
 ւարկութեամբ և անալեկո՞՞:

Ահարն Լեւոն Աւետիս Աթեան:

ԲԵՆԵՍԵՂՈՒԹԻՒՆ

ԱՌԱԿ

Մանուշակ և Տասնոր

Հարգութեան և խնայելոյսի հարկանոց
 ԴՈՒՍ արժանաւատու մը
 երբ չէր ծագած զեռ արփին,
 Բնոր թռչոց ընկ աղնի
 իջան պարտեղ՞ ծաղկածին:

Ընուշ զեփեանն հեղատիւկ
 ծաղկանց հոտերն համարախիւռ,
 Ըւրջունակի կրքուրք
 անմահութիւն կենսաբոյր:
 Սոխակն աղնիւ ձայնապետ
 ձայնեղ թռչոց բազմերամ,
 Բողբն իրեն երգակից
 կանչեց դարմին անթաւամ:
 Օր Մանուշակն երպիտաղոյն
 համեստախոյլ ողնողին,
 Ի հոսն ի դոյն հիաւքունչ
 հարեալ էր սիրտ սոխակին:
 Գեղգեղելով երգ երգեց
 յայանեց իր սերն ի սրտ,
 Վարդին երկորդ Մանիշակն
 բնորեց ծաղկանց ի կարգէ:
 Բաղբամուտք երգողներն
 լուռ նոր Արշոյն ունկնդիր,
 Ժամ ի ժամէ համաձայն
 կը հնչէին սիրտիւր:
 Բայց Տոտակին ժանտաղէմ
 նախանձարեկ իւր սիրտը,
 Հալէր մուշէր ասպախանձ
 իրբեւ կատարած գազան մը:
 Մանուշակին սիրուն դեմքն
 երբ բերկրանօք կը լեցուէր,
 Դմիկն կրիւք բոցահրատ
 հնայի սէս կը վառէր:
 Աւր Արփես փանդահարն
 որ սրտառու չընարին,
 Բաղբահնչիւն նուագմի
 կիրքն հանդարտէր գտողին:
 Բանգի փուճ էր Տոտակին
 ընկերասէր բան խանար,
 Ըրժան պատիւն ընկերին
 վեր եր սրտին արհամարհ:
 Կը մուշէր անիրան
 թոյն կը կամէր երեսէն,
 Ըրմասարն զայն կորցէ
 կ'աղէր շատակիք քովն:
 « Ինչպէս կ'ըսէր ինչիսրն
 մէկ վր երեկ մէկ մ'աս օր,
 Սա անպիտան գանձին
 շատերն եղան պարաւոր:
 Կեանք թէ լուս, մէկ երկու
 ամիս հաղել թէ ունի:
 Ըլ անկէ ետքն ես չկրտմ
 կ'ըլլայ բանի պիտանի:
 Բայց թող կեցի թող երթան
 սա պաշտպաններն թեւաւոր:

« Ե՛կ , ո՞վ ես դուն ո՞վ նրկուն
 որ ձմեռքս լուռ մընջիկ ,
 Բ՛նն ու գողը քեզ պատած
 դարձեր էիք սեպէ , չէք :
 Բայց յողորմին այն ողբ
 երբ սիրտու մեզ փրչել ,
 Դու ալ խրխտ որնափառ
 յանդրգնեցար զիս ծաղրել :
 Բ՛նն , չէս գիտեր դուն ինձի
 որ ես եմ տէր այս ծաղկանց ,
 Ծառաց տնգամ և պաղօց
 դիւցազն իշխան վեհապան՝ :
 Կորիք ասկէ փոքրողի
 որ միշտ հույին երեսը ,
 Որպէս դարար նորարոյս
 կը կոխեն քեզ ոտքերը » :
 Ըսանկ կըծու խօսքերով
 պարտու կուսար Վանուչին ,
 Փառքն ու վայելքն իր կամքով
 կ'ուզէր յատուկ իր սնձին :
 Յոգւոց հանեց Վանուչակն
 թցաւ պարտեպն քաղցր հոտով ,
 Ըրդարտիտս պատգամին
 լըսեց ամեն ձայն ու հով :
 « Ը՛յն տէր իմ և իշխան
 իրու չընչին բոյս մ'եմ ես ,
 Բայց որ մեղքիս համար դիս
 ասանկ զուր տեղ կ'անարգես :
 Ի՞նչ մեղք արգեօք ես մեղոյ
 կամ քեպէ դեմ ի՞նչ յանցանք ,
 Բ՛սէ՛ ըրի կամալին
 թէ ես չարեացս ինչ տեղիտակ :
 Ըզա թէ ոչ անգամ մը
 վեր առ աչքդ տես օվ կայ ,
 Ըրդար էտկ մ'անաչառ
 որ կը դիտէ մեր վրոյ » :
 Ըն ատենը ես իրեն
 սովրեցրնեմ իր չափն որ . . . — :
 Ըս խօսքերը միմբաց
 նախանձառ իր սրտէն ,
 Ժամ կը խնդրէր պարտպոյ
 վրէժ հանել արդարէն :
 Երբոր արեւն բարձրացաւ
 թըտան ծառէն ամենքը ,
 Պարտոյ գտու Տառասին ալ
 բացաւ յանդռօզն բերանը :
 Թիւր իմացաւ նախանձրան
 գեղ ու դարման անհանձար ,
 Նախատակո՞ծ մերձաւ որն
 ընել բանիւ անարդար »

« Թէ և սեպ Բէնն երբեմն
 հըպարտացաւ քեղի պէս ,
 Բայց և արդար պատիվը
 առաւ ինկաւ սասակապէս :
 Ըտիկ շիտակն բարեկամ
 ըսեմ քեղի որ պիսնաս ,
 Մըշուշտ որ մը քեպի ալ
 կուգայ ասանկ պատուհաս » :
 Ըս խօսքերէն քիչ ևտքը
 պարտիղպանը ձեռքը բահ ,
 Դարմանելու եկաւ հոն
 խրից Տառասին արհամարհ :
 Նեցուկ տուաւ խոնարհին
 պիտեն վերջուց թարմ դատերն ,
 Եւ փաւնջ շինեց իր դիւին
 մանուշակին ծաղկրններն :
 Ըսպէս կ'ըլլայ հարստին
 որ խոնարհին կը սպառնայ ,
 Ինքն կ'իջնայ չարաչար
 ու խոնարհը վեր կ'ելլայ » :
 * * * *

ԲԱՆՆԱԽԻՐԱԿՆ

ՔՈՒՆԸՔԵՎԷՊ

ՊՆՉԻՆԵԼԼՈ ԽԵՆԱՍՏԱԿԵՆ ԽԱՆԵՐԸ
 (Երրանախիտ :)

Թաղաւորը հրամայեց որ Փրնչի-
 նեղքին համար արուած մահաւան վը-
 ձիւրը նոյն պիշերը ՚ի գործ դրուի .
 վասն զի կը խորհէր թէ տասնկ մեկ
 մարդու մը մահը ու շացրնելը խոհե-
 մու թիւն չէր , որ պիշը իբր անարգ
 մեկի մը անկ էր դրո՞ծ . ու սաի ժամաւ
 նակ չի կորսնցու ներով կախաղանը արն
 կեցին պայլատին հրսարարակին մէջ ան-
 ղը . ձիուորները պատերազմի ձեւով
 կարդու չարակեցան , որոնց էտին կայ
 նած էին սրանրնին , ջուռով լեցուած
 Նարօյլի ժողովուրդները : Պալատին
 պատուհանը կայնած էին թագաւորը
 և Պ . Պուկոյիննօն մեծ տնձկանօք այս
 անդու թ տեսարանը դիտելու . դա

* Տես թիւ 3, էրես 31, թիւ 4, էրես 62,
 թիւ 5, էրես 81, թիւ 6, էրես 97, թիւ 7, էրես
 108, թիւ 8, էրես 129, և թիւ 9, էրես 143 :

հիճը չուանը խեղճ Փնչինեցոսն փկը
 անցուցած գրեթէ սանդուխին կէս
 ճամբան ելեր էր, երբոր նայիս մէ-
 կէն թաղաւորը ձեռք ըրաւ որ եղած
 տեղը թող տայ որ կախուի, ահա ելի
 փայրկեանիս մէջ բազմութեան մէջէն
 մէկ մեծ ալաղակ մըն է որ փրթաւ,
 և նայիս ձիւս որ զինաւոր մը քիթը բե-
 րանը արիւնկուայ վաղէլէն գէտ ՚ի
 պարտոր կ'երթար, և թաղաւորին
 նստած պատուհանին տակը կայնելով
 պօռայ, տէր իմ դէշ լուր մը բերի
 ձեր վեհասխառութեանը, գաղղիացի
 Միքմար զորապետը յոյրը զբքերը ջար-
 դաւ բուրդ ըրաւ, որ հոս Նաբոլիի փ-
 րայ պիտի յարձակի հարիւր հազար
 մարդով, և կ'երեւայ թէ փողը իրի-
 կուն այս ժամանակ այս պարտար ոյժ
 աի կոխէ, սա տհառիկ խօսքերը ըրաւ
 շրտաւ, մէյ՛մ ալ նայիս հետեւակ զօր-
 քերը դող մը առաւ, և ամեն կողմ
 սկսան փախիլ: Ա՛նք ըրաւ թաղաւոր-
 քը հառաչելով, զինաւոր մ'ալ չունիմ
 որ երթայ թշնամիին հետ պատերազ-
 մի զիս պաշտպանելու համար, հիմոյ
 օ՛վ պիտի աղանէ զիս ու իմ ժողովուր-
 դըս այն ընդհանուր սպանութեանն,
 որ գուցէ այս իրիկուն պիտի պատա-
 հի, ինչպէս որ հիմոյ կը տեսնամ ա-
 րեւելքէն ծագիլը, «ես կրնամ» պօ-
 ռայ մէկէն Փնչինեցո, թէ որ զիս
 կախելու դարձքը մէկդի դնես, սա
 խօսքիս փայ՝ որ բողբու թեանը շտի-
 դուրս մեծ ուրախութիւն պատճա-
 ռեց, թաղաւորը շուտով փար ինձու
 և Փնչինեցոսն փութտուեցաւ, թու-
 ղութիւն խնդրելով տնկէ, որուն ըս-
 պանմանը անհամբերութիւ կը սպա-
 սէր, ան աստեղը թաղաւորը հրամա-
 յեց որ նոյն օրը ամեն մարդ Փրճի-
 նեցոսն ըսածներուն հնազանդի որ
 պէս թէ իրեն: Փնչինեցո սա իշխաւ
 նութիւնը առածին պէս մէկէն հրա-
 ման հանեց որ Նաբոլիի մէջ գտնու-
 ված բոլոր հայեկները ինչ ձեւ կ'ըլ-
 լան նէ ըլլան թէ մեծ և թէ սղօտիկ,
 թէ կրք և թէ քառակուսի մինչև ան-
 գամ ծոցակրեցիները ստաւտին հրա-
 պարակը բերեն: ու յետոյ գաղղիացի
 զորապետին որ ճամբէն գալը իմանա-

լով բոլոր հայեկները կառքերով քա-
 ղաքին պրօի կողմը տանել առաւ, և
 զանանք պատերաւն ու ճամբայներուն
 վրայ կախել տուաւ, սցնչափ շատ է-
 րն այս հայեկները որ մղան ա կեսի
 շափ սեղ պատնէշին երեսը ծածկե-
 ցին, և անանկ քովէ քով շարուած է-
 ին, որ ասեղ մը մտնալու տեղ չկար:
 Յետոյ Փնչինեցո պատերաւն տա-
 կի իրամներուն դրօի կողմին վրայ հա-
 զարաւոր երկայն և հաստ պատրոյկ-
 ներով մամեր դնել տուաւ, որոնք ըս-
 տը դայուցած իդ պէս պիտի վառէին,
 այս պատերաւութիւնները լըմնուիչն
 ետքը Փնչինեցո և երեսուն մարդ բօ-
 լոքն ալ ձեռքերնին վառած մամեր
 բռնած պատնէշին առջին շարուեցան
 կեցան և թշնամիին դուրան կը սպա-
 սէին, իրիկուն եղածին պէս դաղղե-
 ալսայ մեծ բանակը Նաբոլիի մօտ մէկ
 բլուր մը հասաւ, և հոն կեցաւ բիշ
 մը հանգիստ առնելու, որ տնկէ ե-
 տեւ յարձակի: Միքմար զորապետը
 հրամայեց որ իր դիտակը բերեն, և
 գէտ ՚ի ան սեղը նայելով, սէր կը կար-
 ծէր Նաբոլիի քաղաքը ըլլայ, սիրտաւ
 ալ և տհառիկ զիտել, բայց սրովհե-
 տեւ շատ մութ էր, չի կրցաւ ամեն
 բան ալէկ տեսնել:
 Այս միջոցիս Փնչինեցո որ գէնքե-
 րուն ձայնն թշնամիին մտնեալը ի-
 մոցաւ իր մարդօքը նշան ըրաւ, և
 անոնք ալ խակոյն խրամին վրայի եղած
 մամերը վառեցին պատնէշին վրայի ե-
 ղած երկայն գաւազաններովը: Այս
 յանկարծական լուսաւորութէն Միք-
 մար զորապետը փոփոխով բարձր ձայ-
 նով մը իր փոխանարդը կայնեց, հոս
 եկուր Վոյնիդամբան բաւաւ ան, ահա
 մեր թշնամիները որոնք գիտարաններ
 նին լուսաւորեր են: Յերաւի ես սղ-
 ալէկ կը տեսնամ կար ըսաւ Վոյնի-
 դամբանը:
 Բայց սիրելի ընթերցողք անոր տե-
 սամը իրեն դաղղիացի հետեւակ ու-
 ձիւս որ զինաւորներն էին, որոնք պա-
 տերաւն վրայ եղած հայեկներուն
 անդրադարձութեան կը տեսնային,
 իբաւ սր էփ աղէկ մարդ կայ ըսաւ
 Միքմար զորապետը տակի ուշադրաւ

Թեանք գիտելով, բայց ասոր կը դար-
մանամ որ ինչպէս կրնայ ըլլալ որ ա-
տանկ բարեմաթիւ բանակ մը պայտափ
քիչ ձայն ունենայ, ինչ կարգ կանոն
ի՞նչ կրթութիւն. ո՞հ սու ի՞նչ է որ կը
տեսնամ. Արքայի գորատեալը զիս կը
չուարեցրնէ կոր. հայ անգղամ. հայ.
ան ձիշտ ինծի պէս հաղուեր է, բայց
ի՞նչ տղեղ երեսը չի նայուելու մարդ
է. Արիկայ շատ կատակելի բան մըն
էր. վասն զի Վերմար դորատեալը բուն
իր շարք բարտիկն Արքայի դորատե-
անիս կը կարծէր. Այն ալ մէյնը նա-
յիմ բառ. Վոյնիզտեան գիտակը իր
ձեռքը տանելով. ի՞նչ տեսար դորա-
տեան, այն մեզ գիտող հրամանատա-
րը ձիշտ զիս կը նմանի. ասանկ բան
կ'ըլլայ մի բառ. Վերմար, խոշորացոյ-
ցը իր աչքին դնելով. ան ձիշտ ինծի
կը նմանի. մի բառ. Թէ քեզ կը նրմա-
նի. ինծի ալ կը հարցնեն նե ան ձիշտ
իմ պատկերս ու՞ի բառ. Վոյնիզ տե-
բան բարկութեամբ մը. Վեպ մի կը
նմանի կոր. անգղամ, բառ դորատե-
ալը իր Թուրք քաշելով, և այս երկու
գիտաւ որները մեկզմեկ պիտի ինային,
Թէ որ այս միջոցիս Վոյնիզտեան և իր
երեսուն մարդիկը շնծութեան ձայ-
ներ չի հանկին, և կոչածուն շափ
Թմբուկները չի շալկին. Օհ ներքնից
պատրաստեցէք պառայ գաղղիացի
դորատեալը իր Վոյնիզամբոնի հետ
ունեցած կռիւք մեկէն ձգելով. Թը-
նամին կուգայ կոր. հրամայեցէք ա-
տաւը երթանք. և գիտակին մէջէն
բուն իր զինուորներուն անգրադար
ձուլիւնք տեսնողով՝ բառ. « Ահա
կուգան կոր, շուտ քեք քաշեցէք,
Թմբուկները շալկեցէք, և դուք իմ
քով ձիաւորներս, սրշաւեցէք, ա-
ւա՞ր անցէք »:

Մտնք ալ այս խօսքին հնազանդե-
լով մեկէն սկրան դեպ ի բազալքին
վայ յարձակիլ, որոնց ետեւէն կ'եր-
թային հեռակները. որչափ որ պատ-
նէ շին կը մտնեային այնչափ ալ հայե-
լիններուն անգրայ արձուիլ կը սրայձա-
սանար, և Թնամին ալ այնչափ մաս
կ'երեւար, բանի որ առաջ կ'երթա-
յին այս սոսկալի շարժմաներնէն և

պատիւր խօսքնէն շատ մեծ ահուգո-
ղէ մեջ էին, որ կը կարծէին Թէ Աս-
րայի բնակիչները իրենց կը խօսորային,
բայց մէյն ալ նայիս որ ամենք մեկէն
Թէ. Վերմար գորատեալը Թէ. Քո-
լինիզամբոնը և Թէ միւս զինուորները
կոչածուն շափ սկրան վազել, և ար-
քային հասնելով կարծեցին որ Թը-
նամին մտնեցէր է. աւա՛ի վերջուցին
հրայաններն որ ձեւկուին, բայց ա-
ւանդ որ բանը բանէն անցաւ. ձիերը
և մարդիկները իրարու ետեւ վառած
կանթերներուն մէջէն իրամներուն մեջ
գլորեցան ինկան որ ջրով լեցուցէին.

Այն հարիւր հազար գաղղիացի զոր-
քերը նոյն գիշերը խեղդուեցան, և
սղ ձեղի կը ձգեմ մասմել, սիրելի ըն-
Թեցոյցը, Թէ ինչ սիրով Արքայի
ժողովուրդը ընդունեց Վոյնիզտեան եւ
բոր պատանէն վար ինչու. « Ահա մեր
աղափար » կը պառային բոլորը մեկէն
« Վատուած կեանք ասոյ Վոյնիզտեան,
կեցցէ յաւերժ մեր կուզիկ »: Այս
միջոցիս Թուրքոյրը Վոյնիզտեան ա-
տանկ համբաւի տէր ըլլալը տեսնելով
չափէ դուրս նախանձ մը ունեցաւ.
ուտոի անոր իրեն բրած ծառայուե-
ցը սրազ կերպով մը շորհակոյ և
գաւ, և յետոյ պարսն Վախօրիտին
հետ մեկ տեղ իր սենեակը առանձ-
նացաւ:

Այս երկու նախանձու մարդիկը
դու մը հարեցին Վոյնիզտեան կեան-
քը վերջնելու. և ոյս բանը հետե-
ւեալ ատուան ի գործ պիտի դնէին
չորսուցային և կանթին հետ Թոյն
խառնելով, զորսնք իտեզ Վոյնիզտեան
շատ կը սիրէր. բարեբաղդաբար իշ-
խանուհին մեր պրոթի կուզիկին հա-
մար պատրաստուած աս բոլոր բանե-
քը լսելով, աճապարեց շուտով գնաց
ազնուականին սենեակը, և ինաց տը-
վաւ անոր՝ որուն բոլոր իր ներկայ էր-
ջանկութիւնները պարստական էր: Վոյնի-
նեցոյ աս դասն լաւը անտելով սիրար
կոտրեցաւ, և ասանկ աստերախառն
մը համար իշխանուհին ձեռքը բը-
նելով սկրաւ լալ. ուստի ալ շա-
զելով հոն կ'ենալ ժամանակ չի կորսն-
ցրելով շուտ մը իր հօրը և մօրը

փաթառեցաւ անոնց ձեռքը պագաւ .
և մնաց բարով բաւ . և իր սիրելի
էջն ալ սիրելէն ետեւ նոյն գիշերը
գազառակ մէկ սղանիացիի մը նաւ
մտաւ որ Մեղզիա պիտի երթար :

(Շարունակել) :

* * * *

Ճորճար պատասխան :

Մարտ մը ելաւ որ մը տերփելի մը
գնաց և անոր երէք ինչիւր սառչար-
կեց , տրամին , ինչնէ կ'ըսեն թէ Մտու-
ուած ամեն տեղ է , երբ անիկոյ ա-
մենեւին տեղ մը տեսած չունիմ . ցը-
ցաւ ինձի անոր ուր ըլլալը :

Կըրորդ . ինչն . համար մարդս իր
յանցանքներուն համար կը պատժուի
բանի որ իր ըրածները Մտուած մէ են :
Մարդս ազատ կամը չունի , և Մու-
տուծոյ կամնոցը հակառակ բան մը չի
կրնար ընել , և թէ որ կարողութիւն
ունենալու ըլլար , իր աղէկութեանը
համար ամեն բան պիտի ընէր :

Կրորդ . ինչպէս Մտուած տա-
սանիան կրնայ պատժել գոխքին կրա-
կալը , երբ անիկոյ նոյն տարեքէն
բազկացած է , և կրակը անոր վրայ
ի՞նչ աղբեցութիւն կրնայ ընել :

Տերփելչո տաւանց պատասխանելու
դեմնէն մեծ հարակոչս մը վերայ
և անոր գիտուն զարկաւ :

Մտուած միջոցիս մարդը բարկացած
դասաւորին ելաւ . գնաց ու բաւ .
ևս երէք ինչիւր սառչարկեցի տերփե-
լի մը , և ան ալ դիտուս անանկ հա-
ղակոչս մը զարկաւ , որ դիտուս ցա-
ւէն հիմա կը մեռնիմ :

Մտաւորը տերփելչո կանչեց և
հարցուց անոր թէ ինչն . անոր պը-
խուն զարկիւր իր հարցմանը պատաս-
խան տալու գտեղ : Մտու տերփելչո .
հարակոչս անոր հարցմանը յարմար
պատասխան մըն էր . ինքը կ'ըսէ թէ՝
գիտուս մէջ ցաւ մ'անիմ . թնոյ ցը-
ցունէ ինձի անոր ուր ըլլալը , և ես
ալ անոր Մտուծոյ ուր ըլլալը կը ցը-
ցաւնեմ : Ինչն գանգատ կ'ընէ ինձի
համար , ես ի՞նչ որ բքի՞ Մտուծոյ

զորնքն է , և ես տաւանց Մտուծոյ
կամքին չի վարկի անոր , ես ինձնէ ի՞նչ
իշխանութիւն ունիմ . և թէ որ ան
հոգէ շինուած է , ինչպէս կրնայ նոյն
տարեքէն ցաւ մը կրել :

Մարդը երկրորդ խոյտաւանի եղած
ելաւ գնաց , և դասաւորը շարժանց
հաճեցաւ տերփելչոյ պատասխանին :

Տերփելչո Սրբա իր Ե . Ստացածնա :

Որչ ողջ խաղած մարդի :

Մտու հիւանդութիւնները՝ որսնք
մարդոց յանկարծակուն մահ կը պատ-
ճաւեն , և կամ դանոնը անողոյ թըմ-
բած կը թողուն ասոնք են , տխրաւոր
գանգի , թմբարացաւ , տխրանոնոց
տխրա , մարդոց միանուներներուն ցըն-
ցիւնը , նաւ սղու մն , բնագութի ,
մարմնոց միանուներներուն բանական
շարժումը , անչնութիւն , արեան
պակասութիւն , կաթնած , բուսն-
ստութիւն կամ վերնտաութիւն և
յարկչապիւթիւն մտաց :

Մտու հիւանդութիւններէն պատ-
ճաւած երեւելի գեղքերը՝ սա հե-
տեւեալներն են , որսնք մարդը խիստ
հիւանդան մէջ կը ձգեն :

Պ . Ս . Պէրրն կ'ըսէ թէ , խորա-
մանկ մահանուամբ Վրոթմ բժիշկը
Վոյնիայի մէջ ողջ ողջ թաղուէր է ,
և քիչ ժամանակէն ետեւ ինչքը գը-
րախը գոցով՝ դերեզմանին մէջ ձեռ-
քը կրճէր ու դուրսը ջարձարէր է :

Գուրուզի Վախու շին կրճուար-
ներուն եկեղեցւոյն մէջ մատր անգաւ
մանդեայ մատանիով կ'իմ մը թաղուէ-
րով , գոչին մէկը գիշերանց դերեզ-
մանը կը մտնոյ մատանին գոչնալու
համար , և մատր ուսեցած ըլլալուն
և չի կրնայ հանելուն՝ կորեց գանի ,
ան ասեն մեռելը անանկ մէկ սաւր
ձոյն մը հանեց՝ որ գոչին սիրար փր-
թած անդպայ դեմինը ինկու : Մտա-
ւորս ան աղօթքին ժամանակ Եկեղեց-

1. Մտուած : 2. Մեղա : 3. Տխրանոն : 4. Խ-
նդ պատասխան : 5. Տերփելչոյ : 6. Թմբարկ :
7. Պոչնալու : 8. Տալու : 9. Թմբարկ : 10. Ինչն :

ւոյն կրօնաւորները հաւաքանայ ձայներ լսելով զայն տեսան որ կինը սղջնէր ու սնոր անզ գողը մահուան զոհ էր եղեր :

Փարիզի մէջ փողոցի պահապան մը Տիաւ անուն պանդոխին մէջ մեռնելով սարին թաղէցին . կէս քիշերուան ժամանակ խելքը գլուխը գալով պատանքը պատուէց թացաւ , և ուզող կի տուն ելաւ գնաց դուսը շալէց , որմը մեծ դժուարութեամբ ինչ եղի բացին . մարդը իր սենեակը գընաց ու անկողինը մտաւ պաակեցաւ :

1756 ին ժամանակները Փարիզու մէջ կին մը մեռած կարծուելով , մարմինը յարդի զնայ պատկեցուցին և սաքին տակն ալ վառած մտ մը դրին . բանի մը աղաք՝ որ մարմնից քովէրը նստեր էին , ճրայքին հետ խաղալով ձգեցին զանի , և մէկէն խոտը բռնեկեցաւ . երբ բացերը մեռելին մտակցան՝ սկսաւ պուտլ . նոյն միջոցին օշնութեան հասնելով կրակը մարեցին , և ետքը սնանկ աւայլացաւ որ շատ դուակներ ունեցաւ :

1763 ին նոյեմբերի 21 երպրդ օրը Լյուք Բրեվեթը որ իր գրաս. որ գործքերուն մէջ շատ հատրտ. ստացեր էր , Բանթիլի անուն անտասին մէջէն ճամբորդութի բրած ժամանակ կաթուածահան հիւանդութի մը բրտնուեցաւ : Ընտասին մէջէն անցնող մարդիկ զանի մեռած կարծելով դիւղին քաղաքապետին առնը սարին , դատուորը քննութեան համար մարդ խրիկեց տեսաւ որ դժբաղդ մարդը ողջ է եղեր :

Փարիզի մէջ անտանի փրաքուածին մէկը ազատին մը ունէր , որ երբեք անգամ թողելու սարեր էին , բայց այս փրքին անգամուն նոր մեռած ըլլալով վեց օր պահեցին զանի , որ չարաց թէ չարորդ անգամ գերեզմանէն առն գարծրեկն . բայց այս յոսերինն սրտապը ելու . ինչու որ սոսց մեռած էր :

Սարգուն մէկը 14 տարեկան աղջկան մը հետ անուսնացած ըլլալով , օր մը պէտք եղաւ որ կարճ ճամբորդութիւն մը ընէ . Բանի մը օրէն ը-

սեց որ՝ եթէ շուտով առն չի գտնայ , անշուշտ կինը թողուած պիտի գտնայ : Տուն դարձած ժամանակ տեսաւ որ յաղարկաւորութեան պատրաստութիւն կը տեսնեն . իսկոյն մարդը իր օրանի գառնակակիծ թախտութեան գողաղը բանալ տուաւ , և մարմինը անկողնոյ մէջ դնել աւարով հրամայեց որ 25 անդէն արիւն տանեն : 26 երորդ ծակը միւսներէն տեսել խոր ըլլալուն՝ մեռելը ձայն հանեց ու բաւ . « Ինչու այսչափ սնդութեան կերպով կը փնտաք զիս » : Լըրը այս խօսքը լսեցին անմիջապէս բժիշկ կանչեցին , ու իր հիւանդութեան յարմար գեղերը բնելով անպաշտօնցին զանի , որ ետքը 26 զուկի անք եղաւ :

Պ. Տուհամէլ քաջ փոտաբանին կինը 24 ժամ մեռած կարծելով մարմինը սկզանի մը վրայ դրին , և սկրտան թաղման պատրաստութի տեսնել . բայց Տուհամէլ դէժ կեցաւ որ չի թաղեն , ինչու որ մեռած ըլլալուն վրաս չէր : Եւ օղջ է կըսէր : Ընտասին ստուգելու համար փանդուահար մը կանչել տուաւ , որուն խաղերը ու քաղցրածայն երկերը շափաղանց կը սիրէր : Անուրը այն գործիքին սերքին ձայնը աւամբին օգն սկրտաւ աւայլութեան նշաններ զրոյսնել ու թօթուրիլի , և իր այս կերպարաննը մահէն ետեւ 40 տարի ապրեցաւ :

Մտե 11 իսկը Կարպուս հինգերորդին ու Փիլիպպոս Երկրորդին առաջին բժիշկը՝ սղանիսցի հարուստ ու լապանիկ մը աղէրութիւն ընեցին ետեւ զանի մեռած կարծեց : Սարիները քննելու համար հրաման ինդրեց , ու հալիւ թէ կործքը բացեր ու իր սրտոսը գանալի ներս էր իսթէր , տեսաւ որ սիրտը կը բաղխէր : Անուրին ազգակամները անիկայ իր մարդաստան ու յոնցաւոր դատաւորին ամբաստանեցին . և վերջապէս թաղուորին միջնարդութեամբ ուխտաւորի մը պէս Լըուսաղէմ երթալու դատապարտուեցաւ :

Պ. Բանի օրնէլ մարդ կային տեսնարտարնք թաղուելուն վտանգին վերայօք մեծ դրութիւն մը ըրած է :

Այս բանիս համար Պ. Տէրկէնի
 թէս կըտէ թէ Ղուրբէթ անուն գոր.
 ծակայի մը լսած էր, որուն պաշտօնը
 մարդոց սկզբները տեղէ տեղ փո.
 խաղրէլ էր, կըտէր թէ՛ ինքը անանի
 շատ կմտորներ տեսած էր՝ որոնց գիր.
 քերը կը ցրտունէին թէ՛ անանք թաղ.
 ու ելէն՝ ետև. սեղերնուն շարժած
 պիտի ըլլային :

Արիչ անգամ էթէ պատեհաւ թի
 ունենանք՝ ողջ թաղուողներու փոց
 աւելի անդեկու թիւն սիտի տանք մեր
 արգոյ՝ աղպայնոց, որանք կտորպով
 այս տեսակ գեղքերու փոցոյ՝ գգու.
 շտման, և իրենց սիրելեաց մահուա.
 նը ժամանակ ասին մէկ պարագայնե.
 րը աղէկ աչքէ անցնեն, որ չըլլայ
 թէ անանց մարմինները ողջ ողջ չոր
 հողին մասնեն :

Յոթաննէս Ղարտէս Կ. կրճիկում :

ԻՆՆՊԸՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ

ԲԻՒՍԱ

(Շարունակաւ յաւարտ) :

Պ. Երեսուցի մէկ ընտանի Միւ.
 մա մը ունէր, որ թէեւ շատ նման
 մեղմ էր, բայց շատ ալ ծոյլ : Այն
 հետ ըստը կը իտպայ, և թէ որ անոր
 առջին նարինջ մը բռնուելու ըլլար,
 իր ճիւղանով անոր տեղում մը կը դար.
 նէր և մէկ դի կը նետուր և վրան ցաթ.
 կելով կրկին կը բռնէր, ինչպէս որ կա.
 տու մը իր բռնած մուկին կը ընէ : Կն.
 քը կատու ի մը բոլոր կերպերը ունէր,
 և թռչուն մը բռնած ժամանակը որ
 չը բողբոջին կը բռնար, և երբոր շո.
 ու երու ըլլար՝ կատու ի նման կը իտպ.
 կար :

Մէկ քանի տարի առաջ Ղիւեօրը
 քաղաքին ձուտըր մէկ գիպուած մը
 պատահեցաւ, որն որ Ղիւեօցին մտը.
 դու վրայ չեյարձակիր ըսուած խօս.
 քը բողբոջին ըրեց :

Օր մը երկու որորդ Ղիւեօրքի

մէջ Ղապուրքի կըտուած լեռները
 որորդու թեան ելան, Երկուքն ալ
 մէյմէկ հրացան և մէյմէկ շուն հե.
 տերնին առած : Այս երկուքը փոսը
 մէկ ըրին որ մէկը բարբին մէկ կողմը
 երթոյ և միւսն ալ միւս կողմը, այս
 գաղնիքով որ ելմէ մէկը իր հրացանը
 պարտելու ըրոր՝ միւսն ալ վազելով
 բլուրին վրայէն իր ընկերոջը օգնու.
 թեան պիտի երթար : Կարած բաժ.
 նուեցան չի բաժնուեցան յանկարծ
 մէկը միւսին հրացանին ձայնը լսեց,
 և շուտով իր ընկերոջը օգնութեան
 վազեց : Իսկ մը ժամանակ անօգուտ
 դանի փնտրուելին վերջը՝ մէկէն անոր
 շունը տեսաւ որ սատկած և մարմինն
 ալ բզիկ բզիկ եղած էր : Կրկէց իմա.
 ցաւ որ ան զարնուած կենդանին շատ
 կատարի և շատ ոչ մեծ եղած պիտի
 ըլլայ : Այս տեսարանէն մէկէն ի մէկ
 ինչքը գլխէն գնաց և սիրտու սեղաւ.
 ջանքով իւր իտեղձ բարեկամը փնտր.
 սել, երբս հետուէն ծառի մը հաս.
 տը ձիւղի մը վրայէն մէկ խորին մը.
 մըջուժ մը լսեց, իւր ծամբան իսկոյն
 գէպ ի հան շահեց, ուր տեսաւ որ մէկ
 ահարկաւ Միւեօ մը ան թռչուած մոր.
 դուն վրայ հեծած և աչուրնէրն ալ
 անկած գէպ ի իրեն կը նայէր հարկաւ
 խորհելով թէ արդեօք փոք մի իջնայ
 անոր վրայէն և միւս որորդին վրայ
 յարձակի, կամ թէ ձգէ իւր սրտը և
 փախչի : Էիմա որորդը գիտնալով որ
 շատ արժնութիւն և ջանք պէտք էր,
 ուստի մէկէն ի մէկ քաշեց իւր ձեռ.
 քի հրացանը և զարկաւ, որով Ղիւ.
 ման նոյն տեղ մահու չափ վիրաւոր
 աւեցաւ և մարդուն մարմինն ալ միւս
 տեղ ծառէն վտար ինկաւ :

Այս միջոցիս իր շունը իսկոյն ին.
 կած գաղանին վրէ յարձակեցաւ, բայց
 անոր մէկ պարզ հարուածը շունը
 իւր քովը փակեց պատկըցուց : Իտեղձ
 որորդը տեսաւ որ իւր սիրելի ընկե.
 րը մեռեր էր և աակաւին իրեն ալ
 փոսնուաւ որ էր ան վիրաւորեալ կեն.
 դանին մատնալը, ուստի որորդը
 իտեղմութեամբ նոյն տեղէն մեկնե.
 ցաւ և իտեղ մը մարդիկ հետը առած
 տխուր գէմքով մը հան Եկաւ, ուր

գժբազդ սրտագը և արիւնքու շո
գազանը և երկու շուները սասկած
գետինը ինկեր փուսեր էին :

Պ. Սիթիս այս մեծ կենդանւոյն
կերակուր կերած ասան ըրած ասքս
րինակ կասազու թեան մեկ օրինակը
տեսած կը պատմէ :

Սարդուն մէկը շատ ժամանակ ա
ռաջ Նիւմա մը բռնէր ու աս անձին
տեղ մը պահէր էր, և օր մը հըրու
ման ըրաւ որ կենդանին անսխալէս
կերակուրը ուտելէն վերջը դարձուի .
աս ջի գնասկը իր մարմնոյն մէջ մը
տաւ . բայց տակէց մէկ մեծ ազգը
լաւ թիւն մը չեղաւ իրեն . միայն սուր
տնաբու ձայն մը հօնեց, և էփէրը կը
ջանար իւր սրտը ուտել և անկէ ետե
իւր վերստորած մարմինն փազած ա
րիւն անդամ լրտիկղել, ուրիկ ետե
շատ շանցած սասկեցաւ :

Թեեւ աս կենդանին ասանկ իրտտ
կասաղէ և վայրի բնութեան տէր է,
բայց ընտանեցրնելը շատ դիւրին է :

Վերջիշեալ Անուտակներ ուրիշ
մըն ալ անտաւ որ շղթայով կապած
կառքի մը օնտու կին մէջ գրած կը տա
նէին : Արբեմն իր շղթան վերջ կը սրե
լին ու միք մը կտոր ծառի մը վայ
կը նետէին, և կ'ուզէին սր անկէ վար
առնէ : որն սր Նիւման մէկ երկու
յաւթիկընն դարմանայի արագութեթ
զանի խկոյն վար կ'առնէր :

Յովաննես Ափրաւա Գարրիէրան :

Լ Օ Վ Ե Յ Ի Ն

Սուրբ Վերդայ Էկեղեցւոյն տա
րեկան հանդէսը տանախմբելու հա
մար վեհափառ սրբազան շոր շոր
հասարակու գալուստը : Սամաթիոյ
վիճակին հայազգի բնակչոց սիրտը
հոգեւոր ու բարութեան մասնակից
ընելն զատ սուրբ Սահակեան գրտ
րոցիս աշակերտելոց ալ նորին ազգու
սէր պղծութիւնը նոր գրգիւ և աշ
խոյժ մը արծարծեց մասաղ մանկանց
սրտին, վասն զի սեպտեմբեր 28 ուր

բաթ աւսուսու սուրբ Եկեղեցիս գա
լով մէկ երկու ժամ քիչ մը հանգիստ
անելէն ետեւ անյապաղ փութաց
իւր հոգեմնաց օրգւոյրը ուսուցա
կան վարժութիւննին քննելու, իւր
հետը ունելով իւր հոգեծին օրգիւ
Տ. Արիստիս շորհազարդ վարդա
պետը և Տ. Իգնատիոս սրբանեալ
քարոզիչ Եկեղեցւոյս, աւագ Տ. Յա
հաննէս խահեմաճիա և մարքակէն
ցաղ քահանայ Եկեղեցւոյս, և շատ
եւս ի բարեօրաց, օր Արքին Սրբազ
նութեան գարսեանը խնդակից յոր
դորում և սեօսութեան եկած էին,
և իւր ներկայութեանը ամեն դաստ
տա իրենց գատառները հրաւրե
ցին յատեան Արքին Վեհափառութե
և բաւական ժամ քննուեցան իրենց
ուսմանը մէջ, աս աւելապէս զուար
ձութեանը առիթ տալով իրենց ուր
ուարբութիւններովը սրնց մէջ ալ
էի աղէկ զորոյցած են ուսանողք,
և ամենուն վրայ աս հասարակ իւր
սրտին գահութիւնը իմացրնելով յոր
գորկց որ ալ աւելի ջանք ընեն ուս
մունքին կատարելագործելու, որոյս
զի ազգին սիրելի զաւկընելը ըլլան :
Այս գարոցին երամիշտ մոնիւնըք
սրտաօրոյց և բարեմաղխոն օրհնու
թեանը կէս ժամու շափ քաղցրանը
լազ երգեր երգեցին, ու սրբազան
շոր բարեգութ սիրտը դո՛ւրբին այս
ուսման մէջ ալ, օրուն վերջը Ատա
ուածային օրհնութեամբ օրհնելով
աս հասարակ յողղասէր հուաբար
ձուս և դարեկիրատ դաստառները
և զմանկուծիքս, ամենուն ալ իւր հայ
բաղութ իմտոցը և կրկին այցելու
թիւնը խոտամաղով իւր պատրաս
տեալ սենեակը գնաց :

Աշակերտելոց աս Արքին սրբազ
նութիւնն ունեցած երախտագէտ ըլ
գաղմունքը յաղագս բազմազէմ շոր
հայն, ի գիմոց ամենեկուն արտա
յայտեց հեօսեւեալ սրտառու է երգա
լի նսի քան զքննութիւնն յատենի
նորին մեծափառութեան երգելով

Ո՛ր Լայր

Մարգարտայեա ցոգք Եդեմեան
 Յոյեալ յերկնից սերկեանս օր՝
 Օ՛ր սրճացաւ դաշտ Սահակեան ,
 Յակճիւս մանկալն կայ անդոր :
 Դու եւ անուուս մեզ ձօնեցար
 Իմաստութեան կող պաշտպան ,
 Քեւ նըշողեալ յամբօցն կամօր
 Նըշան յայերս հաշտութեան :

Օ՛ն տրիր ընդ առաջ
 Սուղոյք Սահակեան ,
 Հընէցէք քաղցրաւ աջ
 Քնար զ՛այց ասանաղեան :

Օ՛ մեզ ՚ի մօ այլ նրան մտառու էր
 Տրգիտութեանն Ոլիկոն ,
 Սերք յայս մերթ յայն մինչ տարբերեր
 Օ՛ կրթ ընկչեանն բղտապան :
 Ա՛հ՛ զեկախորդ մեզ մասնանիչ
 Յուցեալ Սասնայն ըզգագ ութ՝
 Լայր ընդ բնիկր՝ նզ այն ակընդիշ
 Վասի ՚ի սէր խանդակաթ :

Յընձացէք արդ մանկունք
 Ելին մրմունքք մեր առ Տը ,
 Բող առաջ , Հայկազունք
 Ելլաւեցս տււտարեր :

Ո՛ն ՚ի յարշաւ յարիք ամաց
 Թեւ լինիցին միշտ ՚ի թիւ ,
 Ենկեղծ նուագս ըզբս կենաց
 Յարկնեացէ մերս փանդիւ :
 Օ՛ ի մերս սրուէ ըյն սուպորեզ
 Քեւ ծաղկոյթիթիթ պերճացաւ ,
 Վարդ ՚ի կոկոն չըքնաղ ՚ի աես
 Քաղցրիկ պրտաւոր յօսաս ՚ի թու :

Դոյրացիկ հեշտուղւր
 Հընէցէ՛ն աղնիւ ստիակք ,
 Եւ նուագս առցեն՝ բիւր
 Սուրբ երգոց անուշակ :

Կարսխանն սիրոս սրդեակեր
 Վասեայ եւ սուրբ ՚ի նախանձ՝
 Ի վարժարանս ըզճիւ ելեր
 Սատաղ մանկանց բոց ՚ի յոց :
 Հայկ ՚ի յն թերո՛ նոյն Լուրջ Լահ
 Յարդ փայլեացէ Լրամուտն ,
 Կեցցեն յաւերժ քոյն ՚ի դահ
 Հայր մեր Յահար սրբապան :

Օ՛ն արիք ընդ առաջ
 Սանկունք Թորդովեան ,
 Հընէցէք քաղցրաւ աջ
 Քնար զ՛այոց ստանաղեան :

Ս. Ա. Մարգարտայեան :

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՃԵՐՏԱՐՈՒԹՒԹՅՆ

Ընդ որումը - Հնարքներ :

Հոս արջը ինչ կերպով սրալը
 պատմեցինքս առ աջ՝ քիչ մը անոր հան
 գատմանընէրուն զայց խօսիմք :

Ելլա կենդանին հիւսիսային Բմե
 բիկայի պինտ սակաղի չորքտանին է ,
 ու անանկ սարսափել լի՝ օր մինչև ան
 դամ հեղ իկները հան դաղի մէջ միտ
 նայով կը փախչին անսամ ատենին ,
 Թէև ուրիշ ատեն ամեն փամպեն
 բու զխնագրու են :

Երկաց անտառներուն մէջ սրալ
 տող բոլոր կենդանիներէն քիչ քիս
 սակալը պիտի ըլլար թէ որ մեղրի ու
 վարսակի շտա ակարժակ շուկեար .
 իր կաշտ թաթերովս դեռ կանուշ շե
 զամ վարսակի հասկերը կը ժողուէ ու
 կը ձձէ գանձը . իր մէկ անգամուն
 կերամը քանի մը շարսիթ ձի մը որ
 նուցանելու բաւտկան է :

Ի իւրիցի մէջ ալ ասոնց կը իւ
 անսակը կայ . մեկը մեծ՝ սրուն մաղե
 ըլլ զորչ դեղնապոյն է , իսկ միւսը
 շտա փոքր է , սրն որ թուխ մաշտու
 կի դոյն մը ունի :

Մանց երկու անտակն ալ շտա դիւ
 բութեամբ կը ընտանենայ . քտան ստ
 բի առաջ արջերու համար շինուած
 յատուկ անգեր կային Սիւս մօտիցի ,
 Ի իւրիցի եւ Բայնիցի մէջ , (սրանց
 մէջ ալ շինուած էր անթիւ փուռներ) ,
 ուր տեղ անտառէն նար քանուսմները
 կը դնէին , ու անոնց ետեւի ստուք
 ներք կապելէն ետեւ տեսակ անսակ
 վարժութիւններ կը ստիւլեցնէին :

Ելլա ժամանակ կենդանիին առջև
 լի երկու ասքերը ապառ ըրողով սա
 քութենէն մէկը մեր կտանէ ու միւ
 սը վար կը դնէ , ասանկ շարունակ ը
 ներով քտնի որ տարս թիւեր ստա
 կանայ , ինքն ալ կը սկսի ցաթիլը անէ
 որով խաղալ ալ կը ստիւր :

Կըսուի թէ իշխանի մը ասնը մէջ

սեղանին ծառայութիւնները ու սպա-
սահարկութիւնները արջերը կ'ընեն
եղեր :

Վարդիկ արջ սրտառ համար գա-
նազան կերպեր ու հնարքներ կը գոր-
ծածեն, որոնց ամենէն դիւրինը այս
է : շատ մը անհամար մարդիկ ու
որսորդներ իրենց ամեն մէկուն հետն
ալ որսահան շուներ, հրացաններ ու
զանազան գէնրեր առնելով ձամբոց
կ'ելլան : Ընդհանրապէս գործածած
շուներնին մեծ անտախն է, որ երազ-
ընթաց ըլլալով մէկէն կենդանուցն վը-
րայ կը յարձակին : մէկ լեցուն հրու-
ցան մը ու մէկ դանակ մը իրենց ու
մեծահարկու որ գէնրն է : բայց որուն
փայ որ կը կատարմին թէ իրեն ձաւ-
տարութեանը վրայ վասահ չէ, ա-
մենքը մէկէն իրեն այս խօսքս կ'ընեն,
« Ա իրգիխօսը ու շոմբոսը կորոցս »
(այսինքն՝ տունը կեցիր) :

Արջը ստանք տեսածին պէս առջի
բերան փախչելով զինքը սզատելու
ձարը կը նայի : բայց երբ որ կը տես-
նէ, որ անկարելի է փախչիլ ու նոյն
կէտին ալ անհամար գնտակներ զինքը
կատուցընելու ըլլան, ալ իսկոյն միա-
քը կը գնէ զինքը պաշտպանելու, ու
իր կատաղութիւնը թէ յարձակողնե-
րուն որսագութենէն աւ թէ զինքը
պաշարոց փամպէն առաւել եւս կ'ա-
ւելցնայ : անանկ որ մեռչելով գէմը ե-
կամ մեծամեծ քարերը կը շարժէ ու
կը գլորէ՝ իբր թէ իրեն պատրաստ
գէնր մը :

Նախ և առաջ շուները փրան կը
յարձակին ու այս յարձակումը շատ
սոսկալի կ'ըլլայ, ու յարձակողներն ալ
առանց մեծ վտանգի ետ չեն կրնար
դատնայ : Արբեմն ալ այժմ իւր բար-
կութենէն շարժած մեծամեծ կոճորը-
ներ ու քարեր կ'առնէ ու զարկնալի
ձարտարութեամբ մը զանոնք իւր վը-
րայ յարձակողներուն կը նետէ ու կը
ձգէ կը փախչի : Այն ժամանակ որ
սորգներուն գէշ կ'ըլլայ թէ որ քիչ-
ու որ են նէ, ինչու որ արջն ալ այս
կախէն սզատելուն պէս իւր բայը
կու թիւնը չի կրնար զուլել, ու մեռն-
չելով անոնց ձամբուն վրայ կը կայտի

զանոնք ձեռք ձգելու համար, և իւր
եռեւի երկու սարին վրայ կայնելով
հանգիստը որսորդին օձիքէն կը բըռ-
նէ ու գետինը կը գործէ : այն ժա-
մանակ ալէկ նշան առած գնտակ մը
կամ գնտակի հարուած մը, շուներէն
կատուած կենդանին շատ մը դեանին
փայ փռելու բուսական է :

Արջին այս կերպ որսորդութենէն
ի գատ Վ իւր իրայի բնակիչները անոնց
ուրիշ գնազան որոց ոյթներ ալ կը
յարեն, որոնց մեջ երբեմն կ'իյնան ու
սաւել իրենց սրկրամբութեք պատ-
ճառաւ, փան զի մեզը շատ սիրելի
նուն համար որսագլխներուն մեջ մե-
զը կը դնեն, որ գրեթէ այս կենդան-
եաց զխաւոր խայծն (եռմ) է :

Արջը կերպ մըն ալ կայ զանոնք
որսալու, նախ որսորդները ալջին կե-
ցած տեղը կը դիտեն ու գէտ ի բը-
նակարանը մէկ քանի գնտակ կը նե-
տեն, այն ատեն արջը կատուելով իւր
կեցած տեղէն կ'ելլայ թշնամին դի-
տելու, նայիս որսորդները մէկէն ի-
րենց շուները փրան կը թողուն, ու
բանը իսկոյն կը շրջապտտեն զանկոց
անանկ որ կենդանին փախչելու տեղ
չի կրնար տեսնայ, անոնք ալ մէկ կող-
մէն ատրձանակնին կը պարզեն, մին-
չեւ որ գետինը ինչայ : բայց այս կեր-
պով սոք չեն կրնար բռնել ու միայն
վրայի մաշտակը կ'առնեն :

Արջին համար գործածուած որս-
գոյթներէն մէկն ալ շատ ձարտարու-
բուստ է, երբեմն կը պատահի որ
Վ իւր իրայի երկնաբերձ սոսի ծառոց
կոճիներուն մէջ բնականաբար խա-
ւոյներ կ'ըլլան, որ մեզուայ փե-
թակի տեղ կը ծառայեն, և առ ծա-
ռերուն մէկուն ստանքէն առ ստանով
հոյիգնտական գիրքով անիւ մը կը կա-
խեն ու մինչեւ փեթակը կ'ընջ պրնեն
որսն կից բերելով զարտանակով (եոց)
մը կը միտցընեն, արջը մեզրին հօտը
առածին պէս մէկէն կը փալէ ու մա-
գրցելով ծառին ստանքէն փեթակը
ու անոր մէջէն փեթակը աւելի գիւ-
րութեամբ հանելու ու ուտելու հա-
մար անիւին վրայ կը նստի, նոյն ժա-
մանակ զարտանակը տեղէն երկրով սրկ-

բամբուր անուցն վրայ 80 կամ 100 սոր բարձր տեղէն փոք որոյն մէջ կախուած կը կենայ, անանկ որ ոչ վարցաթիկ լու. կարողութիւն կ'ունենայ, և ոչ ալ կրկին նոյն անասանէն վեր մտղցելու. ճարտարութիւն, և այս կերպով կը կենայ, մինչեւ որ մեզքին տերը դայ:


Արիշ կերպ մէն ալ կայ արջը սղբունելու. սրտորդները բոյն ունեցող արջերուն բովը կ'երթան ու սրան դիտակ կը նետեն, անանկ որ կը պարտաւորի արջը իւր բոյնէն դուրս ելլել, ու իւր թշնամեացը ետեւէն վազել. սրտորդները իսկոյն իրենց շնորք վրան կը թողուն, ու իրենց սնոր ձագերը սազիւն կ'առնեն կը փախչին, ու անոնց բթերէն շղթայ կ'անցընեն ու կը պահեն:

Արիշ սոր նման անձամար հրեայքներ ու կերպիւր կը դորձածեն արջ սրտուր համար. բայց այս անկ ցանց կ'ընենք մանրամասնար սր դաննիք թուելը:

Ս. Համբնայ:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԲՆԱԼԻՍՈՒԹԻԹԻՒՆ



ԿԱՂԻՈՆ

(Յարգելի):

Լըբոր. անտեղութիւն: Լըբոր սր յանկարձ ջրածին կազին ցնդիլը դադարի, և սրբան սր ջերմութիւր սաստկացընեն կամ կազինի թթուութեան հալցընեն կոակարացին վրայ նորէ նոր կրակներ դնելով կրկին չե սկիսը ցնդիլ, այն սասեն նշան է թէ կաւերը աղէկ չեն կրցեր փախչիլ և ինկեր են, ու հրացանի խողովակը թթուութիւնը ձգելով խանգատեր ու ծակեր է, ան սասեն շատ մը կրակը մարելով դորձողութիւնը դադրեցընելու է. և արիշ երկրի է խողովակի մը մէջ նա

րէն սկսելու է:

Հասարակորէն հարիւր մաս կազինի թթուութեան 25 մաս դուրս կազին կրնայ ձեռք ձգուիլ, և դորձողութեան ըննարկէն ետեւ խողովակին մէջ 60 մաս կազինի թթուութեան կը քանուի շիջուածու, պատճառը՝ Պ. Ա. - 1 խտար և Վեյտա քիմիա գետնորուն բոսմին նայելով, այն է որ՝ երկրի թթուութեան հետ անանկ կը միանայ որ ջերմութեան զարու թիւերը բաւական չի դար սյս երկու մարմինները իրարմէ քսուելու և լուծելու:

Թէ որ կամեանք բարձր ձեռք ձեռած կազինը միացընել մէկ կտոր լինել, կ'առնեն բիւրեղէ երկնիկի խողովակ մը, և վարի դին լաւ մը կը քսցեն և վերի կողմն կազինը մէջը կը լեցընեն. վրան ալ նախ լեցընելէն ետեւ՝ քիւրեղէ երկնիկի յաւայ մը կ'առնեն բարակ, և անալ լաւ մը կը կրակուտեն, մինչեւ որ բոլոր կազինը ուղածին սէն միտնայ, յետոյ բերանը կը ցոցեն կը պահեն:

Կազին հանելու դ. կերպ: Այս կերպը դատու Պ. Ֆիւրուսու և կալարեղապարձեց Պ. Պիւլմեներ, որ թէպէտ և շատ աղէկ չէ. բայց սրտէ հետեւ կան դորձարաններ որոնց մէջ սյս կերպը կը դորձածեն. ուստի մէնք ալ խոստանալին կատարելու համար պատշաճ կը դատուիք նոյն կերպը մեր ուսումնասիր ընթերցողաց բնուայելու, որ սյստէս կ'ըլլայ. կ'առնեն պինդ սարսին աղը, կամ քիւմիտիւս բոնը կազին կրկին թարթարութեան (խորով թարթար), և քալայի (բթայի) մը մէջ կը խարկեն և անկէ առաջ եկած ամխուարձ (որ մաս մը ամուխի և հինգ մաս կաղուց ամխուարի խտանուրդ մըն է) մանք փոշի եղած ամուխի հետ կը խառնեն հետեւեւայ կերպով:

Վասնեն հողէ դիմացկուն քալայ մը և մինչեւ որ կարմրի կը սուրբընեն, մէկ գիւն ալ կ'առնեն խորով

Տես թիւ 9. էրես 151. և թիւ 10. էրես 168.

1. Պիւլմեները որ լոթուս: 2. Բաստանը որ Բոլուս: 3. Բեռլին:

Թարթար¹, և կ'ըստին երկրթէ գը-
 գարով մը նեւեղը բուրային մէջ, առ թի
 գագը նեւեղըն խանձիլ մը կը տեւ-
 նուի բուրային մէջ հասով և ծուխով
 հանդերձ, ուստի մինչեւ որ այն
 խանձիլը չանցնի՝ Երկրորդ գագը մը
 նեւեղու չէ, և այս կերպով երկու
 բու է, մինչեւ որ բուրային մէջը նե-
 առեցու նիւթը լրանայ:

Եւս գործողութիւնն ետեւ ա-
 ռաջ կեանք կը կշուեն, և անոր շի-
 քն շափ անուիի փոշի կ'նսխընեն
 սրն որ բոլոր նիւթին մէկէն հայկիր
 կ'որդիլէ, այս ամենը կը դնեն երկը-
 թէ ձեւած գլանի մը մէջ որ գարա-
 բափող² անոթի գործ կը տեսնայ, այս
 գլանին բերնին պատուտկով (փնտա-
 յով) մը կը յարմարեն Յ կամ Յ բժա-
 շտի երկայնութեամբ հրացանի մը
 խողովակին մէկ ծայրը, միւս ծայրն
 ալ պիտի մինչեւ կէտը նաւթով լե-
 յուած բառուկաւ սի ընդուսարանի մը
 մէջ կը մոտցնեն: Հրացանի խողովա-
 կին ընդուսարանին մէջ մտած անդին
 շտակ դիմացի կողմը ծակ մըն ալ
 կայ, այս ծակին սնկեմիտ խմիկ մը կը
 յարմարեն մէջ անոյ ծակ, այն ծու-
 կէն ալ երկրթէ գարազան մը կ'ան-
 ցնեն, և ասէն ասէն հրացանի խա-
 ղովակին ներսի դին կը խառնեն որ
 բացուի, որովհետեւ շոգիացած կա-
 ղինը շատ հեղ հան կը խառնայ և
 անցքը կը գոցէ: Արկիթէ ամանը
 բարակ սուղաւու կաւով կը պատեն
 և հողմարծարք հնոցի մը մէջ հարի
 գնահան զերբով տեղաւ օրեկէն ետեւ
 ջերմութիւնը կը սաստկացնեն մին-
 չեւ որ կարծրեցու տոտիճանը հարանի,
 և այս կերպով գործողութիւնը ու-
 առջ կ'երթայ:

Կաղինը այս կերպով պատրաստե-
 լու ասէն ալ և ալ մարմիններ ա-
 ռաջ կուղան: Բնոյլու են անխաւար
 ջրածին³, անխալ թխուուու⁴, և ջու-
 թի շոգի, որանը կը ցնդին հետեւին
 սրիչ մարմիններ քաշերով, որ են,
 թիչ մը զուտ կաղին և անխաւար կա-

ղին⁵, կաղիի անխաւար, և սրիչ
 մասնաւոր թխու մը, թխուամիտի,
 գուտ անխալ և կաղիով շինուած,
 որն որ Պ. Միլլին կ'ստիանիկան թը-
 թու⁶ կը կոչէ, որ շատ անգամ հրա-
 յանի խողովակին մէջ կը կենայ:

Եւս կերպով ձեւք ձգուած կա-
 ղինը գուտ հողաւ տակաւին մէջը
 թիչ մը անուխ կը գտնուի. ուստի դը-
 աւելու համար տղակիէ գալարափողի
 (իմպիկի) մէջ կը թարեն⁷ և նաւթով
 լեցուն ամանի մէջ կը ժողուեն կը
 պահեն:

Կաղինը գործարաններու մէջ բա-
 ղագրութիւնները փորձելու համար
 կը գործածուի, բայց գլխաւորապէս
 բոր և սիգիկին կամ զուտ գայլա-
 խաղ ըսուած կիտակեաղները, և
 շատ առաջին և երկրորդ կարգի մե-
 տաղները ձեւք ձգելու համար կը
 գործածուի, բայց իրմով շատ մար-
 միններ կը շինուին, որ շատ մեծ և
 երեւելի օգուաներ ա՛նին թէ բժը-
 կութեան և թէ արուեստից մէջ, ու-
 թանց մէջէն անեւէն գլխաւորները եր-
 բեմ հրտարակելու կը խառնանամք:

Կարեզին Գ. Չարխաւանց:

Հ Ա Ն Ե Լ Ա Ի Կ

Եւս կենդանի մայր մ'ունիմ
 Որ զիս ծնուաւ անկեղան,
 Բնոյլի բնու. ևս շունիմ
 Կենդանութեան մը նշան:
 Արնչիւ հասակս չի լինայ
 Ինոքուտ եմ ու ունայն,
 Թէ զարգանամ բուսական
 Կըլլամ յայնժամ պիտեւան:
 Եւս յաակութիւնս ալ լսեմ
 Բիթն ու բերանս կարո՞մ է,
 Թէ ճարտարին ձեռքն իմամ
 Ինչոյն երկու կը զանէ:
 Արկու կողմս եմ պատած
 Ղերմակ կամ սեւ պեւաներ,
 Որ զիս դողցես մինչ կես մէջքս
 Վայելչազարգ են պճներ:
 Ըմտող ունին ձեւքն հանդիս
 Կ'ապրիմ երկուն օրերով,
 Բայց անհնաւու և անխորձ
 Օրս կը ծախս մուշերով:

Նամ Չարխաւց Գ. Չարխաւանց:

1. Բրնձ ու թխու: 2. Բրնձիւ: 3. Բրնձու-
 ան: 4. Բրնձիւր Կ'թրոճի: 5. Օտիւր շառաղան:

1. Բրնձիւր ու Բրնձուան: 2. Այն արտիկ:
 3. Տիւրիւ: